

Ինչո՞ւ համար ոմանք ակռանին մաքրելու համար ածուխի փոշի կգործածեն .

— Վասն զի ածուխը փտուածեան դէմ լինելով՝ չթողուր որ մարդուս ակռաները փտտին , շնչին գէշ հոտը կտանի , եւ ակռաները ճերմակ կը պահէ :

Փայտի ածուխէ անցուած ջուրը ինչո՞ւ համար իւր հոտածուածիւնն ու աղտեղութիւնը կը կորսընցընէ .

— Վասն զի բնածուխը ջրին գէշ հոտերն ու աղտերը կըծծէ :

Պարշահոտ ջրհորներուն եւ ուրիշ ստորերկրեայ տեղերուն հոտը ի՞նչ կերպով կրնայ տարուիլ .

— Երկու երեք անգամ անոնց մէջ շատ մը վառած ածուխ իջեցընելով ու մէկ երկու ժամ հոն ձգելով :

Ինչէ՞ն է որ ծանրահոտ ջուրը կտոր մը կարմրցուցած հացով՝ խմուելու չափ կանուշնայ .

— Վասն զի հացին խանձուած երեսը ջրին աղտերը կըծծէ , որով ջուրը կանուշնայ :

ՏՆՏԵՍԱԿԱՆՔ.

ՊԱՅՏԱՌԱՐՈՒԵՍ ԿԱՍ ԱՆԱՄՆԱՐՈՒԺՈՒԹԻՒՆ

Յ Օ Գ Ո Ւ Տ Գ Ի Ի Ղ Ա Կ Ա Ն Ա Յ Ե Ի Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ո Ր Դ Ա Յ .

ՅԱՌԱՋԱԲԱՆ.

Մարդս ամենաբարի Արարչէն հրաման ունենալով տիրել իշխել ծովու ձկներուն , երկնքի բուջուսներուն , եւ երկրիս անասուններուն , միշտ ճարտարութիւններ բանեցընելու ետեւէ եղեր է կերպ կերպ անասուններ ընտանեցընելու , օրէ օր շատցընելու , եւ աղէկ դարմանով պահելու :

Այսպէսով ոմանք կերակրոյ տեղ եւ ուրիշ պիտանաւոր բաներու կգործածէ , ոմանք կրթելով՝ գործի կրանեցընէ , աւելորդն ալ ծախելով շահ կընէ : Վասն զի ո՞ր տեղաց կրնայինք մեզի այսչափ հազնելու բուրդ , եւ ուտելու կար , սեր , պանիր , եղ եւ միս ունենալ , երէ կովերու ոջխարներու խնամք չտարուէր :

Ի՞նչպէս կարելի էր այսչափ երկիրներ մշակել , եւ հողի բերքը լեռան պէս դիզել , երէ եզներով գոմէշներով բանիլը չլինէր :

Ի՞նչպէս կարելի էր ցամաքի ճամբորդութիւննիս դիւրացընել , ապրանքները երկրէ երկիր տանիլ բերել , բէ որ կերպ կերպ կենդանիներ ձուքերնիս չգտնուէին հեծնալու , բեռ վերցընելու , ու կառքի լծելու :

Ապա ուրեմն բէ որ այս կենդանիներուն բերքին եւ ծառայութեանը կարօտ լինելով կպահեմք , անոնց ուտելիքին եւ դարմանին հոգ տանելէն , եւ վնասակար բաներէ ու հիւանդութենէ զգուշացընելէն գատ՝ պէտք է որ ցաւ մը հանդիպի նէ մէկէն պէտք եղած դարմանը գտնեմք եւ ընեմք որ առողջանան , չմեռնին , եւ նորէն մեր գործին օգտակար լինին :

Այս պատճառաւ աշխարհիս մեջի օգտակար եւ պիտանի արհեստներուն մէկն ալ Պայտառութեան արհեստը եղած է , որուն վարպետութիւնը ոչ միայն կենդանի պահելն է , այլ եւ ցաւը ճանչնալ ու դեղ ընել :

Ուրիշ ազգաց մէջ ոչ միայն վարպետ պայտառներ կան , այլ եւ շատ գրքեր ալ շինուած կան պայտառութեան վրայ : Իսկ մեր ազգին մէջ իրաւ վարպետ պայտառներ տեսայ , եւ շատի համար ալ լսեցի , բայց այսպիսի հրատարակեալ գործ մը մեր մէջն ալ չգտնուիլը՝ ամօք մը սեպեցի ազգերնուս :

Փորձն ալ կվկայէ բէ ինչ տարբերութիւն ունի՝ միայն վարպետի քով տեսնելով եւ բերնի բացատրութեամբ սովվիլն ու զիրքը ձեռքը տեսնելն ու բացատրութիւնն ալ մէկտեղ ունենալը : Ուստի այս զիրքս նախ անոնց հարկաւոր է որ այս արհեստը կրանեցընեն , բէ դիւրաւ սովբելու եւ բէ սովբածնին միտք պահելու համար : Երկրորդ՝ անոնց ալ կնարկաւորի , որոնք մէկէն վարպետ չեն կրնար գտնել , եւ շատ քիչ այսպիսի գրքով մը կրնան օգուտ տեսնել :

Ձանազան ճամբորդութեանցս տեսնեցընէր , ճամբորդներու ալ հանդիպեցայ որ լեռան գլուխը կամ իջեաններու մէջ կանձրկէին կմնային , կամ ոջինջ գնով գրաստինն կծախէին , կամ բէ համետը կառնէին՝ կենդանին կիսամեռ կձգէին :

Գեղացիներ ալ տեսայ , որոնք խեղճութեան անիւն արցունք կրափէին կամ հիւանդ կամ մեռած կենդանիներունն

համար, եւ ասոր անոր աղաչելով կհարցընէին որ դարման մը գիտեն նե՛ գուրցեն :

Այս եւս փորձեցինք, որ այն հիւանդութիւնը թէ որ այն երկիրը չէ պատահեր, անոր ղեղը տեղւոյն վարպետ պայտառներն ալ չէին գիտեր :

Ուստի շատ ատենէ իմեր հարկաւոր դատեր էի որ ազգերնուս մեջ ալ գտնուի այս Պայտառարուեստ գիրքը . այնպէս որ զանազան երկիրներ գործածուած ղեղերը պարունակէ . թէ եւ վարպետներու քիչ օգտակար լինի, գեղացոց ու ճամբորդներու կարենայ շահաւոր լինել :

Ուստի ճամբորդութեանցս ատենները հարցուցած եւ զրած ղեղերս ժողվեցի, որոնք շատերու ընել տուեր եւ փորձը առեր էի շատ տեղեր :

Երբոր 1838 թուին Քեօբանայի վիճակի Կեօլպագարի գաւառը Թորգում կամ Թիւրքմէն ըսուած գիւղը գտնուեցայ, հոն գտայ նոյն գեղացի Մահտեսի Յարութիւն Յովնանեան երեսելի պայտառը, որ այն գաւառին աղաներուն հետ Ռուսելիի բանակն ալ գտնուեր է, փաշաներու ղրուներ ծառայութիւն ըրեր է, շատ կենդանիներ ձեռքէն անցեր է, եւ շատ վարպետ էր՝ թէ ցար ճանչնալու, թէ ղիւրին կերպով դեղն ընելու :

Ամիս մը այս մարդուն հետ նստայ ելայ, ամէն ցաւերը, նշանները, պատճառները գուրցընել տուի, մեր ղեղերէն զատ՝ իւր փորձածներն ալ զրեցի, եւ շատ աշխատեցայ մինչեւ որ զրածներս անոր մտքին եւ պատմածին համեմատ բերի :

Իսկ երբոր 1841 թուին Պոլիս դարձայ, տեսնուեցայ Երզնկայի Ծակ գիւղէն Չարալեան Սիմոնի որդի Պարոն Կարապետին հետ, որ արքունի ձիաւոր զօրաց ձմերոցին ձիերուն նշանակիր առաջին վարպետ պայտառն էր, եւ այնպէս անուս ուներ որ բոլոր փաշաները իրենց ձիերը անոր նայել կուտային : Ասոր քով կար Հայաստանի աղէկ նուսխաններ, այնպէս որ այս արհեստին ուղեւորածը իմացեր էր : Այս պատուական անձն ալ ուրիշ ցաւեր, եւ իրեն շատ փորձած ղեղերը աղէկ մը պատմեց . եւ ալ զրածներս անոր կարդացի, եւ նորէն հատընտիր ըրի :

Երբ տեսի որ այս գործս թէ այն վարպետներուն եւ թէ ուրիշներուն հաճոյ եղաւ, ուզեցի որ հրատարակուի :

Ուստի նախ պէտք է գիտնայ, թէ այս Պայտառարուեստը քանի մի կենդանիներու ցաւերուն վրայ պիտի գրէ . ոչ թէ բնութեանը վրայ ալ պիտի խօսի, կամ անոնց կազմուածքը քաջ անդամագնութեամբ պիտի քննէ, հապա ցաւերը նշաններով եւ պատճառներով պիտի ցուցընէ, որչափ որ գեղացիներուն եւ ճամբորդներուն հարկաւոր կրնայ լինել : Նոյնպէս կենդանիները անցընելու եւ պահելու կերպերն ալ անոնց պէտք եղածին պէս պիտի գրէ . թէ եւ քանի մը ղրսէն բաներ ալ զրուեցան, հետաքրքիր կարդացողներու զբօսանք թող սեպուին :

Երկրորդ, այս գործիս սրջափ ալ աշխատեցանք, զրով հեղինակ մը մեզի առաջնորդ չունենալով՝ միայն բերնի խօսքով լինելով, չեմ խոստանար որ կատարեալ բան մը եղաւ, կամ թէ ամէն ցաւերը պարունակեց եւ ամէն ղեղերն ալ բովանդակեց : Բայց կյուսամ որ ուրիշներուն ալ զրգիւ մը կուտայ, ետեւէ ետեւ այս գործս կատարելագործելէն զատ՝ ուրիշ պիտանի բաներու վրայ եւս աշխատասիրութիւն ընելու :

Վասն զի ազգերնուս մեծ մասը գեղացի են . թէ որ այնպիսի զրքեր շինուին որ սովբեցընեն ոչխարներու խնամքն ու ղեղերը, հաւ պահել եւ անցընելը ու հաւկրթէ կտրել չտալը, մեղու դարմանելը, այգի տնկել եւ բարերը ընելը, ծառերու պատուաստը, եւ օգտակար ծառեր առաջ բերելը, ու պտուղները փտտին եւ բափին նէ ազատելը, խլուրդներէն եւ ճճիներէն թրի ծառերուն արմատները խալըսելը, մետաքս բանելու կերպեր, ներկի հունտեր ցանելը, եւ տունկեր մեծցընելը, մշակութեան եւ պաշար պահելու ղիւրին ճամբաները, լեռներու ափերէն բերած բժշկարար եւ ուտելու խոտերը ճանչնալը, եւ սովի ատեն հացի տեղ բունելու բաներ պատրաստելը : Թէ որ կրեսմ աշխատասերները այսպիսի բարերարութիւն ընեն, կյուսամ որ խղճալի ազգերնուս գեղացիները չարաչար պանդխտութենէ կրնան խալըսիլ . իրենց տուեր ապրուստ գտնելով՝ հայրենասեր ալ կլինին, եւ հետզհետէ կենաց եւ վարուց յարգը ճանչնալով՝ բարոյականութեան ալ համը կառնուն . այն ատենը ուսումնական զրքերով ալ կյուսահորուին, որով աշխարհիս երջանկութիւնը կվայելեն, եւ երկնաւոր երջանկութեան ալ կատարեալ սեր կձգեն :

Առ այժմ մեր այս մասնաւոր աշխատութիւնը, որ մարդասիրական մտօք ընծայեցի օրհնեալ Ազգիս ճանապարհորդ եւ զիւղացի Եղբարց, կյուսամ որ բաւական օգնութիւն կընէ, եւ Աստուծոյ զոհութիւն կմատուցանեն :

ՊՕՂՈՍ Վ. ՊԵՏՐՈՍԵԱՆ, ԱԿՆԵՑԻ :

Գ Լ Ո Ւ Խ Ա

Ձի մեծցընելու համար հարկաւոր գիտելիքներ :

Գեղացիները շատ ջանք ունին որ իրենց գործին բանեցուցած կենդանիները իրենց ունեցածէն ծնած լինի, ուստի մատակ ձի եւ կով կպահեն, անոնց ծնունդին հօգ կաանին, եւ անոնցմէ ծնածը թէ եւ ատեն մը իրենց բանին չգայ, զանոնք պահելը եւ ուտելիքնին հօգալը շատ բեռ մը չէ իրենց :

մանաւանդ որ մեծ բան է սուղ գնով գրութիւն փոխ անասուններ չառնելը, որ իրենց մեծ կործանմանը պատճառ են. այլ աներնուն մէջ դարմանել, իրենց պէտք եղածը գործածել, աւելորդն ալ ծախել իրենց շատ օգտակար է:

Ուստի հարկաւոր կհամարիմ առաջ կենդանի ունեցողներուն պէտք լինելու բաներուն վրայ համառօտ սճով մը խօսիլ:

Ընդհանրապէս աղէկ նայելու է որ ձիերուն ցեղը ազնիւ լինի: Արաբացիք զանազան հնարքներ բանեցընելով ու շատ ուշագրութեամբ կջանան որ իրենց ձիերուն ցեղը աղէկ պահեն ու հետ զհետէ ալ աղէկ ցընեն:

Կերպ կերպ վարպետութիւն ալ եւրոպացիք կբանեցընեն. վասն զի կտեսնես որ մէկ կառքին չորս կամ վեց ձի լծեր են, ամենուն ձեւը (հեսարը), նշանները մի եւ նոյն են:

Քուռակը ծնածին պէս բերանը բանաս, լեզուին վրայ սոխի մաշկի (գարի) պէս մաշկ մը կայ. լաթով մը առ ու սրբէ, եւ բերնէն իվեր ալ փչէ, որպէս զի կենդանւոյն շունչը երկար լինի: Երբեմն կպատահի որ քուռակը ինքիրեն այն մաշկը կփրցընէ կնետէ. բայց ոմանք ալ կուլ կուտան. նոցա շունչը կարճ կլինի, չեն կրնար դարն ի վեր ելնել ու կմնան:

Այս մաշկը կուլ տուող քուռակը օգուտ չբերելէն ի զատ՝ գիմացկուն ալ չլինիր. շատ կբրտնի, կերակրին տօպրակը կթրջէ, եւ աղէկ զգայուն ձի չլինիր:

Ոմանք քուռակը ծնածին պէս՝ լեզուին տակի երակէն (սարահէն) արիւն կառնուն. վասն զի այն կենդանւոյն լեզուն երկայն կըլինի, ու երբ խըխնջէ՝ ձայնը հեռու տեղեր կերթայ:

Քուռակը եթէ մօրը կաթը շատ ծրծէ, լեարդը (սիյորը) կմեծնայ. եւ այնպէս կլինի

մեծղի, ծոյլ ու հանդարտ. ոչ աղէկ բնութիւն կունենայ, եւ ոչ աղէկ ձի կլինի:

Ուստի Արաբիոյ մէջ միայն երեք օր մօրը կաթը ծրծել կուտան. յետոյ ուղտի կաթով կսընուցանեն, կամ թեփին բարակ ալիւրը ջրով ճմռած կուտան մինչեւ երեք ամիս: Անկէ ետեւ ալ իրեն կերակուրը խոտ ու գարի է. բայց դարձեալ ալիւրէ շինածն ալ կուտան եւ ուղտի կաթը. սրն որ ուզէ, անկից ուտէ: Այս կերպ սնուցանելով անասունը, երբոր մեծնայ՝ թուչունի պէս սրնթաց ու անխոնջ կլինի: Իսկ մայրն ալ քառասուն օր չեն աշխատցըներ, պարապ կպահեն:

Քիւրտերն ալ քուռակը կուլու կամ ոչխարի կաթով կմեծցընեն: Այսպիսի ձիուն քով տիրասէր բնաւորութիւն մը կլինի, վրայէն իջնաս նէ՝ քովէդ չգատուիր, հեծնալու որ լինիս՝ հանդարտ կկանգնի. եւ այնպէս աղէկներ կլինին որ հեծնալու ատեն գայ նէ՝ ինքիրմէ կուգայ կպատրաստուի որ հեծնաս:

Այն ձիերն որ ջուրի մէջ կպառկին՝ կամ գոմեշի կաթով պահուած են, կամ յղանալու ատեն գոմեշին ջուրը պառկիլը տեսնելով է կըսեն:

Մէկ քուռակ մը որ ծովու ջուր խըմցունելով մեծցընես, անոր լեարդը պղտիկ կմնայ, ու յարգի է:

Էշերը եգիպտոսի կողմերը շատ կատաղի կլինին. վասն զի խոզի միսը կջարդեն ու գարիին հետ խառնելով կկերցընեն, ջուրն ալ օրն անգամ մը գարիէն առաջ կուտան. թէ որ խոզին միսը ձիուն տրուի, աստճը կընէ, եւ մարդու ալ ու անասունի վրայ ալ կյարձակի եւ կխածնէ:

(Շարայարութիւնն յատաշիկայս):

